

Այլ ի պահուն զօրացեալ բոլոր ուժով պինդ ի սըրտին  
կեայր ժուժայր տակաւ ի կեանս , եւ ոգորեալ ընդ վիշտս ոգւոյն ,  
ջոր մահացոյցըն յերկաթ՝ փոխել ի կեանս փութայր ջըրով :  
Այն ինչ քաջին աւարտեալ եռանդագին զաղօթալն սուրբ ,  
կոյսն առ խինդ լըցեալ սըրտին ժըմիտ յերեսարն փայլեցոյց .  
Եւ ասել թուէր ի մահուն թեթեւաթուիչ եւ բերկրալիր՝  
Ահա բանան ինձ երկինք , խաղաղութեան գընամ զուղի :

Դալուկըն գեղեցիկ մածեաւ յերեսարն ձիւնափայլ ,  
Շուշանին որպէս ի փունջ խառըն յեռեալ թէ մանիշակը :  
Բեւեռուեալ ունէր յերկինս զարտեւանունս ականողեաց ,  
Եւ երկինք ընդ արեւու խանդաղատեալ թուէին հայել :  
Ցըրտադին ըզմերկ ձեռն յասպետն ի վեր անդր ամբարձեալ  
Եւ զըրաւ ընդ բանից մատուցանէր խաղաղութեան :  
Այսպէս ի քուն զերդ յանդորրու կոյսըն հանդեաւ հըրաշագեղ :

ԴԱՍՏԱՅԻ. ԵՐՈՒՍԱԼԵՄ ԱԶԱՏԵԱԼ. ԵՐԳ ԺԲ.

ԹԱՐԴՄ. Հ. Դ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ.

### ՀՐԱԽԱՂԻ<sup>1</sup>

Մեր օրերուն Եւրոպայի մէջ ամեն  
ազգային հանդիսից զարդն ու գողցես  
վերջաբանը կը սեպուին հրային խաղե-  
րու տեսարաններ , որոնք նաև առ-  
հասարակ ամենայն կարգի ժողովը -  
դեան ամենամեծ հաճոյք և զուարձու-  
թիւն կը պատճառեն : Առաւոտանց կա-  
նուխ բազմաթիւ ամբոխ մարդկան կը  
խոնին հրարուեստական հրաշալեաց  
հրապարակին մէջ , և օրն ՚ի բուն ան-  
համբերաբար կը սպասեն որպէս զի  
հոյակապ դղեակները , լուսացայտ աղ-  
բիւրները և հրաթե աղօրիները տես-  
նեն : Բաւական է որ մէկը Հռովմայ Ս .  
Պետրոսի տօնախմբութե կամ Բարիզի  
Նարուէնի տօնին լուսաւորութե հան-  
դէսին ականատես կամ ականջալուր  
եղած բլայ , խակոյն ըսածնուա ճշմար-  
տութեանը կը վկայէ : Համառօտ մը

տեսնենք ուրեմն այս զարմանալի ա-  
րուեստիս սկզբնաւորութիւնն և գաղտ-  
նիքը :

Կը կարծուի թէ Զինացիք շատ հին  
ժամանակէ ՚ի վեր կատարելապէս հրա-  
խաղուց արուեստը գիտէին . նոյն-  
պէս շատերը կը հաստատեն թէ արևե-  
լեան Հնդկաստանի մէջ ալ գունաւոր  
բոցեր յառաջ բերող այրելի նիւթեր  
կը գործածէին տեղացիք , որոնց բա-  
զագրութիւնը շատ գարերէ ՚ի վեր ա-  
ւանդութեամբ հասած էր իրենց :

Սակայն Եւրոպայի մէջ հրախաղու-  
թիւնը թնդանօթի վառօդոյն սովորա-  
կան ըլլալէն ետքը սկսաւ , և խտալա-  
ցիք առաջինը եղան այս նոր արուես-  
տիս ձեռք զարնողներուն մէջ : Ժամա-  
նակագիրք կը պատմեն որ 1450ին  
Բարթողիմէոս Քաբոլինի սնուամբ մէ-  
կը Փլորենտիա կանչուեցաւ կողմոս տի  
Մէտիչիէն , և այս դքախն ըրած մէկ  
հանդիսին առթովք , Տանդէի քեր-  
թուածէն շատ տեսարաններ հանդի-  
սացուց :

1 Գլ. Pyrotechnie.

**Եօթնևտասներորդ և ութնևտասներորդ գարուն մէջ հրախաղի արուեստը քիչ մը աւելի ծաղկեցաւ, բայց իննևտասներորդին՝ հայր և որդի Պարոն Ռուճնիերեանց աշխատութեամբը՝ իվերջին ծայր կատարելութեան հասաւ, այնպէս որ մեր ներկայ ժամանակիս դիտցած հրարուեստութիւնը բոլորովին նոր գիւտի մը արդիւնք կրնայ սեպուիլ:**

**Գիշաւորապէս իրեք նիւթ կը մտնայ հրախաղուց բազադրութեանը մէջ, որոնք վառօղը կազմող նիւթոց տարերքն են. բորակ, ծծումբ և ածուխ: Նոյն իսկ հրացանի վառօղը շատ անգամ կը գործածուի, թէ մանրած և թէ փոշիացուցած ու հատիկ հատիկը բրած: Այլ և այլ նիւթեր ալ կ'աւելցուին բոցը գունաւորելու կամ պայծառութիւնը աւելցնելու համար, որոնք ընդհանրապէս մետաղք են. երկախ, պողովատ, զինկ, պղինձ, ծարրաքար<sup>1</sup>. նաև քափուր<sup>2</sup>, ռետին<sup>3</sup>, ջրային մեղրածուծի վառօղ<sup>4</sup>, ծխանոցի մուր<sup>5</sup>, միքա<sup>6</sup>, ըսդրոնսեան<sup>7</sup> և պարիքեան<sup>8</sup> աղեր, և այլն. զորոնք իրարու հետ խառնելով շատ աղուոր գոյներ և լցուեր առաջ կու գան:**

**Զոր օրինակ երկախի խարտուքը ճերմակ կամ կարմիր կայժեր կը ցայտեցնէ. պողովատը՝ շատ փայլուն կայծեր թափել կու տայ, իր մէջը ունեցած ածխին պատճառաւ. զինկը՝ կանաչ կապոյտ գոյն մը կու տայ. պղինձը՝ փայլուն կանաչով բոցը կը գունաւորէ. ամենուն յայտնի է անշուշտ նաև քափուրի ճերմակ գեղեցիկ բոցը, որ պարզ լուցկիի շփմունքէն կը բոնկի: Խարտեաշ միքայով՝ ան որ ռամկօրէն ուկի կատուի<sup>9</sup> կը կոչուի, առաջ կու**

1 Գլ. Antimoine. աճ. բասթըք թաշը:

2 Գլ. Camphre. աճ. քեաֆիրի:

3 Գլ. Résine. աճ. չամ սաղըզ:

4 Գլ. Poudre de lycopode.

5 Գլ. Noir de fumée. աճ. գուրում:

6 Գլ. Mica.

7 Գլ. Sel de strontiane.

8 Գլ. Baryte.

9 Գլ. Or de chat.

գայ ոսկեղէն անձրեւը: Ջրային մեղրածուծի վառօղը վարդաղոյն բոցեր կը պատճառէ, խարտեաշ սաթն՝ ալ իր գունովը բոցեր: Ծխանոցի մուրը կարմիր բոցերու համար կը գործածուի, վերջապէս ըսդրոնսեան աղերն ալնոյնպէս կարմրութիւն կու տան, և պարիթեան աղերը կանաչ գոյն<sup>2</sup>:

**Հրախաղութեան փայտեայ կազմածը ընդարձակ տեղւոյ մը վրայ հաստատուած պիտի ըլլայ և որչափ կարելի է բնակութենէ հեռու. վանդակ մը, կամ պարզ չուանէ դիծ մը հանդիսատեաները արուեստատան տեղիէն պէտք է զատէ: Վերջապէս ջրհաններն ալ պատրաստ պէտք է ըլլան, հրկիդութեան դէմի առնելու համար:**

**Հրախաղութեան համար ըստ կարելոյն պէտք է բացօթեայ տեղ ընտրել, պարտէղ մը և կամ ըստ բաւականի առանձնացեալ վայր մը. աս ըղդուշութիւնս ապահովութեան համար նաև շատ տեղ ոստիկանութենէն ալ հրամայուած է, և ով որ դէմ ընէ՝ տուգանք ունի: Նոյնպէս պէտք է հեռու կենալ արուեստական կայծակներէն կամ հրթիռներէն (Fusée), արուեստական արևներէն, և այլն. վասն զի կրնայ պատահիլ որ անոնք հորիզոնաբար ճաթին և մնասակար դիպուածներ պատճառին:**

**Հրախաղութեան աղուոր և զարմանալի զարդերէն են Պէնկալայի կրակները<sup>3</sup>. մանաւանդ երբ ծառերուն մէջ բռնկցուին, տերևներուն գոլորշապատ տեսիլ մը կու տան, և մի և նոյն ժամանակ կը գունաւորեն կենդանի և նրբատեսակ գուներով՝ որոնք ըստ հանոյից կրնան փոփոխուիլ կերպ կերպ նիւթերով:**

**Ճերմակ Պէնկալայ կրակներուն բազադրութիւնն է 7 մաս աղբորակ, 2 ծծումբ և 1 ծարրաքար կամ ճարրա-**

1 Գլ. Ambre. աճ. քեհրիպար:

2 Կրնայ այս բանս ստուգուիլ ալքոօլով քիչ մը վրան այս աղերէն սրսկելով:

3 Գլ. Bengale. աճ. մայթապ:

քարի քլորացոր<sup>1</sup>. կամ ալ աղէկ, 4 մաս աղբորակ, 4 ծծումբ, 2 մանր վառօդ<sup>2</sup> և 1 ծարրագքար:

Անձամբ պատրաստութիւնն ընելու համար՝ խառնուրդը կը խարբալեն և հողէ ամաններու մէջ կը լեցնեն. յետոյ բարակ վառօդով երեսը ծածկելէն ետքը՝ վրան քանի մը դիւրարծարծ պատրոյգներ կը դնեն:

Եթէ մէկը ուզենայ կարմիր բոց հանել տալ, կը յաջողի 6 մաս ծծումբ խառնելով մէկ մաս ծխանոցի մուրի հետ, 2 ծարրագքար, 6 պորասիոնի քլորացոր<sup>5</sup>, 20 լսդրունսեանի մահածին<sup>4</sup>: Խարտեաշ կրակներուն համար կը գործածուի 6 մաս ծծումբ, 20 կալաքարի մահածին<sup>3</sup>, 2 ծարրագքար և 1 ծխանոցի մուր:

Կապոյտ լոյսերու համար կրնանք առնել 6 մաս ծծումբ, 8 պոթասիոնի քլորաւոր, 4 ծարրագքար և 5 անգղիական կան կապոյտ մոխիր<sup>6</sup>:


Իսկ 30 մաս ծծումբ, 6 պոթասիոնի քլորաւոր, 190 պորասիոնի մահածին<sup>7</sup>, 4 ծարրագքար և չորս ծխանոցի մուր՝ աղուոր և կանաչ լուսոյ ցոլմունք կը պատճառեն:

Փայլուն կարմիր լոյս մը յառաջ բերելու համար հաւասար քանակով կ'առնուի հետեւեալ երկու բաղադրութիւններէն. 4 մաս պոթասիոնի քլորաւոր, 1 ծծումբ, 3 աղբորակ և 1 ծծումբ: Իսկ աւելցնելով առջի բաղադրութեան վըրայ 4 մաս ծծումբ և 4 մաս ըսդրոնսեանի մահածին, աղօտ կարմիր գոյն մը կը ստանանք:

Խարտեաշ բոցը առաջի երկու խառնուրդներուն 5 մասովը բաղադրեալ է, և 4 մաս կալաքարի ածխուտով<sup>8</sup>. Պոթագոյն բոցն ալ կը տարբերի միայն

աւշակով<sup>1</sup> կապուտացեալ պղնձի ճըճըմբուտ<sup>2</sup> խառնելով և 2 մաս պորասիոնի ճըմբուտ<sup>3</sup> աւելցնելով. վերջապէս կանաչ բոցը՝ մէջը կը պարունակէ 1,75 առաջին խառնուրդէն, 2 ծծմբէն և 4 պարիբի մահածին<sup>4</sup>:

Հրախաղութեան մը ամենէն էական մասն է հաստատուն արուեստաշանդր<sup>5</sup> որ կը շինուի բարակ թանձրաժուղթէ և քանի մը հարիւրորդամեղը



Հրախաղուց լեցուն խողովակները սխմելու մքենայ.

Հրախաղուց լեցուն խողովակ.

թանձրութիւն ունեցող դլանաձև պարունակի<sup>6</sup> մէջ վերոյիշեալ խառնուրդները լեցնելով: Երբոր պարունակը աղէկ լեցուած է՝ պէտք է կապել ուժով բարակ չուանով մը. յետոյ հրթիւը պէտք է ունենայ բամբակէ պատրոյգ մը, զանգեալ վառօդով, գինիի ոգիով<sup>7</sup> և սոսինձով<sup>8</sup>:

Թանձրաթղթին ուղղանկեան դէմ ընդդէմ կողմունքը որոնք իրարու վըրայ կը կլորցուին զլան ձեացնելու համար, ինչպէս նաև խողովակին վարի կողմը պէտք է որ հաստատապէս և մեծ խնամքով իրարու հետ կպած ըլլան:

1 Գլ. Chlorure d'antimoine.

2 Գլ. Pulvérin.

3 Գլ. Chlorate de potasse.

4 Գլ. Azotate de strontiane.

5 Գլ. Azotate de soude.

6 Գլ. Cendre bleue anglaise.

7 Գլ. Azotate de potasse.

8 Գլ. Carbonate de soude.

1 Գլ. Amoniac. աճ. նիշաար:

2 Գլ. Sulfate de cuivre bleu.

3 Գլ. Sulfate de potasse.

4 Գլ. Azotate de baryte.

5 Գլ. Fusée fixe. աճ. եէր ֆէէնկի:

6 Գլ. Cartouche.

7 Գլ. Esprit-de-vin.

8 Գլ. Colle. աճ. թութքալ կամ չլրիւ:

Հաստատուն հրթիռներուն համար գործածուած բաղադրութիւնները ըստ զանազան տեսակի կը տարբերին. քիչ ետքը յաճախ գործածուած խառնուրդ ներուն համեմատութիւնները կը դընենք :

Հասարակաց առջև եղած հրային խաղերուն մէջ զլխառներն են թըռչուն հրթիռներն, որ սաստիկ վեր կը բարձրանան. ասոնց համար պէտք է ընտրել և չափել բաղադրիչ նիւթերը, որպէս զի նետուածքի չափաւոր ուժ և միանգամայն ակնահաճոց տեսարաններ յառաջ բերուին :

Փալիլուն հրթիռին բաղադրութիւնն է 16 մաս աղբորակ, 4 ծծումբ, 7 ածուխ, 4 պողովատի խարտուք :

Չինաց կրակ<sup>1</sup> կը կոչուի այն բաղադրութիւնը որ փայլուն կայծեր կը պատճառէ. և կը շինուի իրարու հետ խառնելով 6 մաս աղբորակ, 1 ծծումբ, կէս չափ ածուխ, 9 մանր վառող և 5 փունդ<sup>2</sup>. այս վերջին նիւթն է զլխառնապէս որ վառ արծարծմամբ ջինաց կրակներուն հիմունքը կը սեպուի :

Թուշուն հրթիռը<sup>3</sup> կազմուած է հաստատուն հրթիռներուն պէս սեղմուած և բարակ չուանով մէկ կողմանէ կապուած թանձրաթղթեայ գլանով: Հըրթիռին խոռոչաձև առանցքը հոգի<sup>4</sup> կը կոչուի, ուր պատրոյգը կը հաստատեն: Խողովակը կը լեցնեն ըստ իւր առանցքին հաւասարապէս խոռոչաձև իցանի<sup>5</sup> մը ձեռքով, և այս գործողութեան ժամանակ հրթիռին հոգին կամ առանցքը նոյնչափ տրամագիծ ունեցող փայտէ պղտիկ զլանով մը կը բռնեն: Վառօղը, երբ կրակ առնէ, ուժով ետ կը մղուի և միայար գիծ մը կը ձգէ օդուն մէջ: Գաւազանիկ մը կ'ագուցանեն հրթիռին ծանրութեան կեղրոնը տեղափոխելու և շիտակ վեր հանելու համար: Փամփուշտին ծայրը կը հաս-

տատեն մետաղի փայլուն կտորներ, որոնք կը բռնկին երբ հրթիռը ընթացքին ծայրը համնի:

Գաւազաններուն գործածութիւնը վտանգաւոր է, չատ անգամ կը վիրաւորեն հանդիսատեսները, մեծ բարձրութենէ մը ուղղահայեաց իյնալով: Այս անպատեհութենէն զգուշանալու համար Պ. Ռուճնիերի որդին մտածեց ասոնց տեղ կոնսած թեւիկներ հաստատել, որոնց մէջ կը պարունակուին արծարծուն նիւթեր և ընթացքին ծայրը կը բռնկին ու կ'այրին:

Հըրթիռներուն զարդերը ընդհանրապէս աստղեր և կրակէ անձրեններ են: Սպիտակափայլ աստղերը կը բաղադրուին 16 մաս բորակով, 7 ծծմբով, 4 ալ հրացանի վառողով. ուկիանձրն աստղերը 8 մաս բորակով, 4 ծծմբով, 4 հրացանի վառողով, 1 ածխով, և նոյնչափ ծխանոցի մուրով:

Մէկ աստղի տեղ չատ աստղներ թափող հրթիռք ալ կան, որոնք հիմա հոռվմեական կանքեղք<sup>6</sup> կը կոչուին: Այս պարագայիս մէջ աստղները կը ձևանան գրեթէ մէկ հաղարորդամեղը ճառագայթ ունեցող շաղուած մետաղներէ որոնց կեղրոնը ծակ է, և բաղադրութիւննին է 2 մաս աղբորակ, 1 ծծումբ և 1 հրացանի վառող. այս մետաղի այլ և այլ զանգուածները խողովակի մէջ կը զետեղուին առաջուց լեցուած հրացանի վառողին վրայ. որուն վրայ կ'աւելցուի մասնաւոր խոռուրդ մը 2 մաս աղբորակով և 1 ածխով, զոր դարձեալ կը ծածկեն նոր մետաղի զանգուածով, այս կերպը պահելով ինչուան որ խողովակը լեցուի:

Հրալից փամփուշտը<sup>7</sup> հասարակ հրացանի վառողով կը շինուի, երկու կողմանէ կապուած խողովակի մէջ ամփոփելով:

Հրախաղութեան օձաձև հրթիռները<sup>8</sup> պարզ հրթիռք են, որոնց խողովակը շատ

<sup>1</sup> Գլ. Feu chinois.

<sup>2</sup> Գլ. Fonte.

<sup>3</sup> Գլ. Fusée volante. տճ. հավաքիչների:

<sup>4</sup> Գլ. Ame.


<sup>5</sup> Գլ. Refouloir.

<sup>1</sup> Գլ. Chandelles romaines.

<sup>2</sup> Գլ. Pétard. տճ. հավան ֆիշների:

<sup>3</sup> Գլ. Serpenteaux.

անգամ իրարու վրայ ծալլուած խաղի  
թղթերով շինուած է : Ուղղութեան ա-




Օւաճն հրթիռներ .

մէկ փոփոխուելուն, ուժը կերպ  
կերպ կը կոտրուի և թղթին օձածն  
շարժմունք կու տայ :

Շագանակը<sup>1</sup> կը կամ ուղղանկիւն  
կարծր թանձրաթուղթէ տուփ մ'է  
որ հրալից փամփուշաներուն պէս կը  
լեցուի, բայց միայն վառողը թանձր  
պէտք է ըլլայ :

Հրթիռին լուսացնցուղ ցոլմունքը  
կը պատճառին հրանօրից<sup>2</sup> ձեռքով, ո-  
րոնք մեծ խողովակներ են և թնդա-  
նօթներու գործ կը կատարեն հրթիռ-  
ներով և օձաձեերով : Երբ խողովա-  
կին կրակ կու տան՝ վառողը հոթիռ-  
ները և օձաձեերը օդ կը հանէ, որ  
ճամբուն մէջ կը պայթին : Գայլ քը-  
նուարներն<sup>3</sup> ալ նոյն սկզբամբ կը շե-  
նուին :

Մուշկոնն<sup>4</sup> կամ մուզայիք տեսա-



Մուշկոն .

րաններ յառաջ բերելու համար՝ մէկ

1 Պղ. Marron. աճ. քէսթանէ ֆէւնկի:


2 Պղ. Pot à feu.

3 Պղ. Les saumons des loups.

4 Պղ. Mosaïque.

մեղք երկայնութիւն ունեցող անօթնե-  
րու պէտք է կպցընել հրթիռներ, որոնց  
զանազան ցայտմունքը չորս կողմանէ  
կը փայլին :

Կանգառներուն<sup>1</sup> շարժմունքը դիւ-  
րին է յառաջ բերել այս կերպով . վա-  
սողը տափակ զլանի մէջ պէտք է փա-  
կել . զլանին ստորին նեցուկը<sup>2</sup> ծ ծակ  
ունի և կողմնակի երեսին վրայ երկու  
հակառակ դրուած ծակեր կան . ցայ-  
տումը ստորին ծակերէն դուրս ելլե-  
լով՝ խողովակին վերամբարձ շարժմունք  
կու տայ, և կողմնակի ծակերէն հորի-  
զոնական թաւալման շարժմունք :



Թուշոն խճուղներ .

Այս օգական խաղերուն կը յաջոր-  
դեն հաստատուն խաղեր տեսլարանին  
վրայ :

Հաստատուն արևները<sup>3</sup> կը բաղա-  
դրուին իրարմէ հեռու հրթիռներով, ո-  
րոնց ցոլմունքը ճառագայթանման է :  
Փառք ըստածները անով կը տարբե-  
րին որ հրթիռներուն ծայրերը նոյն  
պարունակին շրջանակին վրայ չեն  
լմինար, հապա այնպէս շարուած են որ  
առաղեր և Մալթայի խաչեր<sup>4</sup>, և այլն,  
ձևացնեն :

Հողմանար<sup>5</sup> և սագի քար<sup>6</sup> ըստած-

1 Պղ. Artichauts.

2 Պղ. Les soleils fixes.


3 Պղ. Les croix de Malte.

4 Պղ. Éventail. աճ. էլքազէ :

5 Պղ. Patte d'oie.

Ներն ալ քիչ շատ մի և նոյն կերպով  
կը շինուին :

Երկու տեսակ շրջուն արե.<sup>1</sup> կայ . ո-  
մանք կը կազմուին անուոյ մը շրջանա-



Շրջուն արե .

Կին վրայ իրարմէ հեռու հաստատուած  
հրթիռներով , որոնք ծանրոցով մը կը  
շարժին . երկրորդ տեսակները կը շի-  
նուին երկայն և նեղ ու շատ անգամ  
ինքիր վրայ պլուած խողովակով . այս  
արեները՝ որոնք նաև պատրաստ կը  
ծախուին փոփրագիր ձևով , մէջտեղնէն  
կը քամուին պատի կամ ցիցի վրայ  
հորիզոնական տնկուած քամէ . բաւա-  
կան է միայն արտաքին ծայրէն խողո-  
վակին կրակ տալ , որպէս զի զանգուա-  
ծը իր շրջանակաւոր շարժմունքն առ-  
նու , որ ետ մղուելէն կը պատճառի :  
Այս հասարակ արևները մէջերնին կը  
բովանդակեն 10 մաս հրացանի վառօդ  
և 3 ածուխ : Ճառագայթաձև արևնե-  
րուն բաղադրութիւնն է 16 մաս վա-  
ռօդ , 1 ածուխ , 2 միքա :

Հաստատուն աստղերը<sup>2</sup> արեներէն  
քիչ կը տարբերին , և շատ պարզ կեր-  
պով կը շինուին : Երկու ծայրերը փամ-  
փուշտներ կը հաստատեն , և ուղած  
բաղադրութիւննին զնելէն ետև<sup>3</sup> , փամ-  
փուշտին զուգահեռական հինգ ծակ կը  
բանան , որոնք նոյնչափ թուով լուսա-  
ւոր ճառագայթներ կը ցայտեցնեն :


1 Գլ. Soleil tournant. տճ. չարքի ֆէլք:

2 Գլ. Les étoiles fixes.

3 Կրնայ հետագայ խառնուրդը գործածուիլ .

Հասարակ ասաղերուն համար 8 աղբորակ , 4  
ծծումբ , 3 մանր վառօդ , 1 ծարբագար , 2 ծէծած  
բիւրեղ (cristal pilé) :

Հաստատուն հրթիռները հորիզոնա-  
կան հաստատելով սահանկը և հրեղէն  
աղբիւրներ կը ձևանան :



Զինացի աղբիւր .

Հրախաղուց արուեստին մէջ ամե-  
նէն զարմանալի բանն է կանոնաւորա-  
պէս և ճշդիւ շէնքեր , գետեր և նշան-  
ներ և այլն , ներկայացնելը : Այս զար-  
դերը կը ձևանան հետագայ երկու կեր-  
պով որ են տէզք<sup>1</sup> և զունաւոր  
չորանեք<sup>2</sup> :

Տէզերն են թղթեայ ամենաբարակ  
և անկապ երկայն հրթիռներ . պատրոյգ  
մունին , և բաղադրութիւննին ալ այն-  
պէս է որ բանկելէն վերջը մէկէն չեն  
մարիր՝ այլ կենդանի լուսով կ'արծար-  
ծին : Ճարտարապետական կամ այա-  
րանական ձևերով տախտակամածնե-  
րու վրայ կը հաստատուին անոնք , և  
հրարուեստական խաղերը ընողին ճա-  
շակին համեմատ այլ և այլ տեսարան-  
ներու վրայ :

Չունաւոր չորանեները , որոնցմով  
ծամածուռ ձևեր և տեսարաններ յա-  
ռաջ կը բերուին , կը կազմուին թեթև  
մը մանած և երկաթեայ թելի<sup>3</sup> վրայ ո-  
լորուած բամբակով : Այս բամբակը

Փայլուն աստղերուն համար . 8 աղբորակ , ա-  
ռելի 1 մաս խէժ (gomme) և 1 զինկի խարտուք :

Առ աղէկ . 12 աղբորակ , 6 ծծումբ , 12 մանր  
վառօդ , և 1 ծարբագար :

1 Գլ. Les lances.

2 Գլ. Les cordes de couleur.

3 Գլ. Fil de fer.

դիւրավառ ընելու համար, պէտք է թաթխել խառնուրդի մը մէջ որ ունի իր մէջը երկու մաս աղբորակի, 16 ծծմբի, և ծարրագարի և Արարիոյ խէժի:

Գիւղական տեսարան մը ներկայացնելու համար հրագունտը<sup>1</sup> պէտք է հաստատել երկաթեայ կամ փայտեայ թիթեղի գաւաղանի մը ծայր, և չորս կողմանէ հետագայ խառնուրդին մէջ թաթխուած պատրոյգներով պլլել. որ կը բաղկանայ 4 մաս ժանդառով<sup>2</sup>, 2 պղնձի ծծմբուտով<sup>3</sup>, և աւշակի աղով<sup>4</sup>:

Այս իրեք գոյացութիւնները գինիի ոգւոյ<sup>5</sup> մէջ աղէկ յարեալ և յազեալ պէտք է ըլլան:

Յառաջայաս կամ նախրնտիր փունիչը<sup>6</sup> բազմազգի զարդարուն թըռչող հրթիւններու այլ և այլ տեսակներ բոլնկցընելէն առաջ կու գայ:

Ուղղահայեաց դրուած հրթիւռք վերնաբաց արկղներու մէջ յատուկ կերպով մի և նոյն պատրոյգին հետ կը հաղորդուին: Վերջապէս այսօրուան օրս կը տեսնանք որ բազմազգի կատարելութեամբ հրային խաղերով գրեթէ ծիրանի գոտիին ամէն գոյները առաջ կրնան բերուիլ: Ահաւասիկ համառօտ ցուցակ մը սովորական գործածուածներուն:

ԲՈՑԵՐՈՒԻՆ ԳՈՅՆԵՐԸ	ՆԻՒԹԵՐ										
	Արդ	Մաք	Բարձրութեամբ	Սալուտ	Սալուտ	Զար	Խել	Սալուտ	Սալուտ	Սալուտ	Պուրակ
Սպիտակ . . .	4	2	1	»	»	»	»	»	»	»	»
Երկնագոյն . .	4	2	»	1	»	»	»	»	»	»	»
Կապոյտ . . .	16	»	»	3	»	»	»	»	»	»	»
Կարմիր . . .	2	3	»	»	4	3	1	»	»	»	»
Կարդագոյն . .	16	»	»	»	»	»	»	»	»	»	»
Կարտագոյն . .	»	»	3	»	15	»	»	4	»	»	»
Խարտեաչ . .	4	1	4	»	»	»	»	»	1	»	»
Կանաչ . . .	»	»	»	»	4	»	»	»	4	1	»
	16	9	10	»	»	»	»	»	»	»	3

Հրախաղք միշտ հաստատուն գետնոյ վրայ չեն ըլլուիր. այլ երբեմն օդաւողակը իրենց օդաշու կառքին կամ

սապատին մէջէն արուեստական շանդեր և հրալից փամփուշտներ կ'արձրկեն: Բայց աւելի հրաշալի տեսարան

- 1 Պ. Carcasse.
- 2 Պ. Vert-de-gris.
- 3 Պ. Sulfate de cuivre.
- 4 Պ. Sel ammoniac.
- 5 Պ. Esprit-de-vin.

6 Պ. Bouquet classique.

7 Պ. Poudre à canon.

8 Պ. Noir de fusain.

9 Պ. Colophane.

կը պատճառեն ալեծուք հրախաղք ջը-  
րին մէջ անդրադառնալով։ Օրինակի  
համար կը կառուցուի արև մը, հաս-  
տատելով տաշտի (jatte) մը չորս կող-  
մը շատ մը հրթիռներ։ Վառօդին այ-  
րումը բաւական է արագ շարժում մը  
տալ բոլոր այս կազմածին հոլովմանը։

**Մկրտիչ Տիրուան**  
**Աշ. Ռաֆ. Վարժ։**

**ՍԱՐԴՔ**

(Տես Երես 45.)

**Է**

Հիմա դիտէ այն կաթիլ մը ցողը որ  
տերեի մը վրայ ձևացեր է։ տես ի՞նչ-  
պէս գոյնզգոյն ճառագայթներ մէջէն  
կը կտրին։ Հորիզոնին բարձրացող  
արեր, անանկ անսովոր պայծառութք-  
մէջէն կը շողողայ՝ որ տեսութիւնը կը  
շացնէ։ ծիրանի գոտոյն գեղեցիկ գոյ-  
ները մէջը կը նշմարես։ Միով բանիւ  
երկինք ու երկիր զարմանալի գեղեց-  
կութեամբ մէջը կը ծնանին։

Որչափ անտարբեր ըլլայ մէկը՝ չկըր-  
նար այն կաթիլին հայեցուածք մը տալ  
և չախորժիլ։ « Ի՞նչ յստակ ջուր, կը  
կանչէ, ի՞նչպէս ամենաջինջ, բոլորովին  
պայծառ, անխառն ամեննին ինչ և ի-  
ցէ նիւթէ »։

Կեցիր քիչ մը, զնեմ առջիդ այդ կա-  
թիլը՝ լիճ մը ահազին։ տեսնես այն ա-  
մենաջինջ կաթիլիկը, լի զեռուններով,  
չնչաւորներով հօծ։ Տեսնես մէջը էակ-  
ներ կերպ կերպ։ կայ որ անուաւոր է  
և անուի պէս կը հոլովի։ կայ որ որդ-  
նակերպ՝ և որդի պէս կը սողայ։ Տես-  
նես մէջը գազաններ պէսպէս։ մեծ,  
մանր, մանրագոյն։ Տեսնես կոիւ, պա-  
տերազմ, մահ, ծնունդ և բիւր երևոյթք.  
տեսնես միով բանիւ աշխարհը մը,  
տիեզերք մը, և այս 'ի փոքր կաթիլ։

Եւ ի՞նչպէս բազմաթիւ, մանաւանդ  
թէ անթիւ։

**Ը**

Այս ամենայն կաթիլ մըն է։ ամէն  
այս հրեշաւոր երևոյթները, կ'ըսես,  
կաթիլի մը մէջ կը նշմարեմ։ Ո'րչափ  
անհամար աշխարհներ ուրեմն գա-  
ւաթ մը զուտ ջուր յիս կը լեցնէ։

Բայց մեզի երնէկ։ մեր աչաց տկա-  
րութիւնը չներեր մեզի այն երևոյթին  
ականատես ըլլալու։ Ապա թէ ոչ ո՞ր  
աչքը կրնար տանել այն տեսարանին,  
ո՞ր սիրտը հանդուրժել այն մտածու-  
թեանը, որ անհամար զեռնոց զան-  
գուած մը՝ գաւաթ մը ջրով ստամփ-  
սին մէջ կը լեցնենք։

Իսկ թիւը գիտնալ կ'ուզես։ ահա  
գաղափար մը միայն որ մարդկային եր-  
կայնամիտ համբերութեան հրաշալի  
արգասիք մըն է։

Ոչ գաւաթ մը ջուր, այլ կաթիլ մը,  
մանաւանդ թէ կաթիլիկ մը որ հազիւ  
թէ կորեկի մը հատիկի չափ կայ, փոր-  
ծի առած է մարդ։ Երկայնամիտ համ-  
բերութեամբ մանրագիտին միջոցաւ-  
համբեց լայվէնհէք, գտաւ հազարներ,  
բիւրաւոր էակներ որ մէջը կը լողային։  
Ռոպէրդ ծուկք և այլ շատեր նոյն փորձը  
կը կնեցին, և գտան ոմն տասը հազար,  
ոմն երեսուն հազար, և այլ ոմանք մին-  
չև երեսունուհինգ հազար։ Թուեցին, և  
այն էակաց պատկերն իսկ գծագրեցին  
իրենց փորձերուն քովը, 'ի հաւատար-  
մութիւն իրենց խօսքերուն, և 'ի ծա-  
նօթութիւն անոնց՝ որ մանրագիտի  
համբերութեան երկայնմոռութիւնը չու-  
նին։

**Թ.**

Կաթիլին օրինակը տես կերպով մը  
մանր միջատաց վրայ։ ճանճը, և քան  
զինքը մանր՝ լուն, ունին իրենց խորթքն,  
որ իրենց մարմնոյն վրայ կպած՝ ճանկա-  
ւոր, մազլակերպ թաթիկներով՝ ժուռ  
կու գան, և անոնց մարմնոյն հոյզերովը  
կը սնանին։

Աչքդ անդին դարձուր . տես այնքա-